



ՏԱԲԱՓԱՓԵՐՓ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ա. ՏՈՐԻ ԹԻՒ 7

ՀՍԹԵԼԻՒՆ, ՅՈՒՆԻՍ 30 1888

ԴԻՆ 6 ՄԵՆԹ

— ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ —

Ազգային Նախանձախնդրութիւնն .— Քաղաքական, Ռազմավարականներ ու Հանրապետականներ .— Հանրավարականաց Ընդունելիներն .— Ազատ Որմնաստիքը ի նիւ եռք (Նար. Եւ Վերջ) .— Ելեքտրականութիւնն իրբեւ դաւ ին .— Արտասահմանի եւ Տեղական Խուրեր .— Ծանուցումներ :

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԵՎՈՉԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Ազգային նախանձախնդրութիւնն ազգի մը գոյութեան էական հիմնքն մին է . եթէ ժողովուրդ մը բոլորովին կորուցունէ զայդ զգացումն՝ իւր գոյութիւնը ինքնին կը վերջանոյ . Հայ Ազգի աղետալի պակասութիւններէն մին ալ այս է . մեր մէջ՝ եթէ այս զգացումն բոլորովին չէ մեռած, գէթ հոգեար վիճակի մը ենթարկուած կայ այսօր :

Մամնաւորելով մոր խօսք՝ գիտենք Ամերիկաի հայ գաղթականութիւնն . Ընդ համբապէս նոր Աշխարհի հողին ոտք դը նող Հայը՝ քիչ շատ փորձառութիւն ունենալէ յետոյ կակսի տեղական լեզուն ուսանելու եակէն լինի . առոր ոչ ոք կրնայ բան մը բաել, սակայն շատ ատեն չանցած Աղդին վրաց անոր ունեցած համարումն մէկ կողմէն, ու երկրի փառքն և մեծութիւնն միւս կողմէն կապանանեն նորա աղդացին տկար զգացումներն ալ, որով աղդացին նախանձախնդրութեան ոգին իւր

բացակայութեամբ կակսի փայլիլ այդ նոր Աշխարհի հայ գաղթականութեան անդամոց ստուար մասին նկարագիրն . Սակայն պէտք է քաջ գիտնալթէ իւր սկիզբն ուրացող մարդը տգէտներու մէջ մրայն կրնայ պատիւ ունենալ . ճիշմարիտ ամերիկացին աղդուրացի մը աստիճանն շատ աղեկ գիտէ :

Ամէն մարդ կը խոստովանի թէ նոր Աշխարհի զաւակաց հայրենիքը մարինէն շտատ աւելի փառաւոր է, ինչպէս հարստի մը պղասն աղքատի մը խրծիթին քով . սակայն ինչ կրնայ շահիլ աղքատըն եթէ թողլով և ուրանալով զիւր բնակարանն . ինքզինքը տէր անուանէ մեծատունին հարստութեան . ոչ ապաքէն այս վերջնոյ տչքին ալ յիմար մը պիտի դառնոյ : Այսպէս ալ համեստ տուն մը կամ հնագարեան որբագործեալ բնակարան մը ունեցող Հային ձեռքը նախամատինքէ զատ բան մը չիյնար երբ ինքզինքը Ամերիկացի զաւակ կը ձեւցնէ, որ ո՛չ եր երկիրն է և ո՛չ իւր նախահարց բնակարան . Ի հարկէ մեր խօսք քաղաքացիներու (սիմիզըն) վրայ չէ, այլ աղդուրաց և տեղացի ձեւանողերու վրայ, զի տարբեր է ամերիկացի հայ լինիլ և տարբեր ընիկ ձեւանալ :

Աս վերջի աեսակին վերաբերողը շատ են մէր գաղթականութեան մէջ . Առքա ո՛չ մէտյն զորկ են աղդացին նախանձախնդրութենէ, այլ՝ մեծաւ մասամբ՝ Հայութիւնն իրբ անտանելի բեռ և նախատական անուն ի բաց թօժափող անձեր են . Մէկ ակնարկ մը միայն բաւական է այսպիսիներն ի յայտ ածելու համար .

(մնացեալն գալ շաբթու)

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԹԱՄԿԱՎԱՐԱԿԱՆԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՎԱՐԱԿԱՆԵՐ

Յ առաջիկոյ նախագահական ընտրութեանն օրերն քանի կը մօտենան , կուսակցութիւնն ներու պայքարն այնչափ կը սաստկանայ : Միացեալ Նախանդաց մէջ նախագահական ընտրութեան խնդիրն ամեն բանէ աւելի կարևորութիւն առնեցող հարցն է որ սկսած է արդէն յուղել ժաղավորդն ու օրուան սաք խնդիրն լինիլ : — Ա՞վ պիտի լինի մեր յառաջի կոյ նախագահն . ահա ոյս է այն հարց որ կը շրջի ովկայն ժաղավորդ եան մէջ : Առանց արագան մարդորեանալու գերբնական կարողութեան՝ գծուարին չէ գուշակել ձերմակ Տան մէջ բազմոր յաջորդ մեծագոյն պաշտօնեայն յանձին Գ. Ք.Խ.Վ.Ը.Ը.Ծ.ի , որ Խամելուարականաց ընտրելին է եկոզ ընտրութեան համար : Ուշ թէ ժողով բգեան ստուար մեծամասնութիւնն մեր ներկայ Նախագահին պիտի տայ զիւր ձայն՝ անոր այս պաշտօնին ունեցոծ անձնական արժանեաց համար , այլ պարզապէս ստմլավարականաց գ անախտաւան եղած լինելու ն պատճառաւ , վասն զի ով որ ալ առ կուսակցութեան ընտրելին լինէր , նա պիտի բարձրանար բարձրագոյն աստիճանին : Խակ Ք.Խ.Վ.Ը.Ը.Ծ.ի արժանիքը զինքն ընտրելի կրցաւ ընել Այն կուիզի ժաղավորն մէջ : Այս ընտրութիւնն կատարուելէ վերջ ալ ժողովուրդը չնայիր աւելի արժանար որի մը ձայն տալ , այլ իր կուսակցութեան ընտրելին կը ճանաչէ մրացն և հարկադրեալ է ճանաչել :

Սակայն ուշադրութեան արժանի խնդիրն աս է թէ Թամկավարական կռւասկցութիւնն ի՞նչ առաւելութիւն ունի Հանրավարականաց վրայ։ Այս առաւելութիւնն ի հարկ էլ հիմն է որոյ վրայ կեցած են մնացեալ բոլոր երկրորդական հարցեր։ Այս հիմն է մաքսի ծանուցեալ խնդիրն։ Թամկավարականք ազատ վաճառականութեան պաշտպան են, իսկ Հանրավարականք համարակալ գրութիւնն կր ջատագ ովին։ Աղօց քաղաքական ծերացած դաւանանքը Միացեալ Նահանգներու զարգացեալ վիճակին չի կրնաք համապատասխանել։ Պաշտպան դրութիւնը ասկէ վիրջ արհեստից աւելի չ' ձավկելուն պատճառ պիտի լինի անշուշտ, վասն զի տեղական գործարանադիարք՝ չունենալով իրենց առջև զօրաւոր մրցակիցներ՝ բնաւ չպիտի ջննան արհեստն աւելի առաջ մզիկ՝ շատ, աժան ու անխօրդական

ապրանք արտադրելու նոր միջայներ խորհելով, ըստ որում սոքա պէտք շաւնին դրամ ուժամանակ վատնելով՝ անկատոր ճիւղ մը կատարելացրծ ել քանի որ իրենց այժմ և առ սոդրութիւնն բարձր զներով կը վաճառուի պաշտպան դրութեան շնորհիւ։ Արդարեւ առ դրութիւնն մեծ զարկ առւաւ արհեստից զարգացման մինչև վերջի ժամանակներս, և ամէն ոք գիտէ թէ տարիներ առաջ, երբ արհեստաներն ըստ բաւականին ծաղկեալ չեն դեռ, եթէ երկիրն ազատ գրութեան յարէր, անշուշտ աեզական գործատունք փակուիլ պիտի սովորուէին ընդ հուպ, զի անսատեններն ին աշխարհին արհեստներ՝ աեզականին չետրագրատելով շատ ծաղկեալ են ու պիտի կարողանային ամերիկեան հրապարակը իրենց ապրանքովին լիցնել ու երկրին հայտնատոթիւնը տանել Եւրոպա։ Սակայն այսօր այդպէս չէ։ Ամերիկայի արհեստներն այդ անհամանձեւի վիճակին մէջ չեն գտնուիր հիմայ։ Ամերիկայի գործարանափարք, եթէ զօրաւոր մրցողներ ունենան Ասլանաւանեն անդին, կարող են արտադրել իրենց ապրանքն այնչափ ընտիր, որչափ կրնան շինել Անգլիոյ, Գերմանիոյ, Գալլիոյ և այլոց գործարանք։ Ասկայն պաշտպան դրութիւնն է որ աեզական արհեստներն ենոյն վիճակին մէջ մնալու դատապարամած է։ Ինչու համար Անգլիոյ գործարանք անք չեն փակուիր, եթէ ազատ վաճառաւականութիւնն երկրի մը արհեստներն առավալիու կոչումն ունի։ ոչ ապրանքն Անգլիոյ վաճառաւականութիւնն ապան է, և փոխանակ սնանկանալու, օրէ օր կաւելցնէ զիւր հարուտութիւն։

Ազատ վաճառականութիւնն սուրբ մը կը
նմանի որ եթէ մանուկի մը տրուի . նա կը վի-
րաւորէ ինքպինքն , բայց երբ քաջամարտիկ
կարծի մը կեսքին բլլաց , նա վասաւոր յալ-
ժանակալ կը տանի : Ինչ հարկ Միացեալ Նա-
հանգաց արհեստներն մրցմանց դէմ պաշտ-
ումնել . Քաջի մը առջև պաշտպանուած հս-
կայի մը նման : Ոչ ապաքին այս աշխարհի
արհեստներն հասած են կարիքութեան աստիճա-
նին , և է՞ր չթուոււ որ իջնեն հրապարակ և
ցոյց տան Եւրոպից թէ մեր արտադրութիւն-
ներ աշխարհի մէջ ամէնէ ընտիրներն են ու
աժան միանգամցն : Ազատ վաճառականու-
թիւնն ամերիկեան արհեստներն առաջ մղելէ
ի զատ պիտի ազատէ նաև ժողովուրդն խար-
դախուալ ու չնչին ապրանքներու համար մե-
ծամեծ գումարներ մէրիւլէ , պիտի բերէ մեզ
ընտիր ու աժան ապրանք և ընտիր սնունդ :

Սա ծցմարտութիւն է թէ ազատ վաճառականութիւնն պիստի վեստէ գործարանատիպարց, բնականաբար հիմայ ամիսը հապար տուար առ

հող գործարանատէրն անառանի հառիւ պիտի
կարսղանայ այդ գումարին կեզ կամ երեք
չորսրդը շահիլ, առկայն կարդ մը գործարան բա-
նեցնող անձանց շահուն համար արդարու-
թիւն չէ 60 միլիոն ժողովրդի շահն ոտնակոխ
ընել ու վասել երկրին:

Հանրավարական կուսակցութիւնն է՞ր ու-
րեմն դէմ է ազատ վաճառակառութեաւ. սո-
րա պատասխանն գտնել այնչափ դիւրին է
որ մանուկներ անգամ կրնան զայն գիտնալ:
եթէ այսօր անձնական շահու խնդիրն վեր-
ցուի մէջ տեղէն, պաշտպան գրութիւնն կը
լինի հանրավարականաց ալ ատելին: Սա ծե-
րացած կուսակցութիւնն հետևաբար ի զուր
տեղն կը թափէ իր բոլոր ճիգն համոզելու
համար ժողովրդիւն արթուն դասը որ քաջ
գիտէ թէ ծանր մաքսերը կը կաշկանդեն ժո-
ղովրդն ու արհեստներն, ինչպէս որ երբե-
մըն կաշկանդեցին օտար յարձակումներն: Ալ
այսուհետեւ զայն բառնալ պէտք է, և ազատ
երկրի մը վաճառականութիւնն ալ պէտք է որ
ազատ ըլլաց այսուհետեւ:

Հետեւ արար Հանրավարականաց համար
այսուհետեւ կարելի չէ կառավարութեան զե-
կին գլուխն անցնիլ: Լինքընի, կրանդի կամ
Կարֆիլտի հանրավարական լինելն ապացոյց
մը չկրնար ըլլալ անշուշտ թէ ժողովուրդն ալ
պիտի յարի այդ կուսակցութեան. դիւրին է
նաև ենթագրել թէ սոքա ի զուր տեղն կը
պարծնենան այդ մեծանուն անձերով որոց
տաեն ծանր մաքսը երկրին օրէնութիւնն
էր անտարակոյս, և ի հարկէ այդ բարերարներ
երկրին տիկար արհեստներն պիտի պաշտա-
նէին օտար յարձակմանց դէմ:

Վերջապէս քանի որ երկրին երթալով կը
զարգանաց, օրէնք ու գրութիւններն ալ ըստ
այնմ փոխուելու ու յարմարելու են ժամա-
նակի պահանջմանց: Հին դրութիւն մը կամ
հին օրէնք մը նոր ժողովրդի մը չի յարմա-
րիր: Օրէնքը ժողովրդին համար շինուած
է, և ո՞չ թէ ժողովուրդը օրէնքին համար:
Ո՞վ չգիտեր թէ պիտի զայ օր մ'ալ յորում
նոր Աշխարհի բնակիչք աւելի յառաջադիմե-
լով, աւելի նոր դրութիւններն ու օրէնքներ
պիտի պահանջեն: ինչ որ այսօր նոր է, ուրիշ
օր մը հին կը դառնայ, ինչպէս որ անցելցն
մէջ կարեւոր եղած մաքսը այսօր անպէտ դառ-
ցած է: Միւնոյն դրութիւնն ու օրէնքը չկր-
նար տիրել անցելոյն ու ներկային, խաւարին
ու լոյսին վրայ:

ՀԱՆՐԱՎԱՐԱԿԱՆԱՑ ԸՆԴԵԼԵՐՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ

ԶՕԲ. ՀԱՐՔԻՄԸՆ

ՓՈԽ - ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ

ԼԵՎԻ Փ. ՄՈՒԹՈՆ

Վերջապէս Հանրավարականաց նիքա-
կոյի ազգային ընդհանուր ժողովն
անցեալ երկուշարմի օր, եօթն անգամ
ապարդիւն քուէարկութիւններ կատարե-
լէ զինի, ուժներորդովն՝ քուէից առաւե-
լութեամբ նախագահական ընտաշնի ան-
ուանեց ԶՕԲԱՆԱԾ ՀԱՄԲԻՍԼԻՆ և ԼԵՎԻ Փ.
ՄՈՒԹՈՆ փոխ - նախագահական գանտի-
տատ: Հարրիսըն ստացաւ 544 քուէ, Շըր-
մէն՝ 118, Ալճէր՝ 100 քուէ, Կրէշըմ՝ 59
քուէ, Պլէյն՝ 5 քուէ և Մէք Քէնլի՛ չորս
քուէ միայն:

Այս ընտրութիւնն կատարուելէ ան-
միջապէս առաջ կարգացուեցաւ Պ. Պլէյնի
եւրոպային զրկած մէկ հեռագիրը, որով
նշանաւոր քաղաքագէտն կը ինդրէր ժո-
ղովն յարդել զիւր կամք ու քուէ չ'տալ
իր անուան:

Հանրավարականք այս ընդութենէն
շատ գոհ են, ու կը հաւասարն թէ Զօ-
բարակար Հարրիսըն արատ մը չունի իր ան-
ցելցն ու անուան վրայ: « իր զինուոր նա
քոչ էր, իր ծերակուտական՝ անվեհեր
ու պարտաճանաչ, առողջ դատողութեան
տէր և հաստատուն սկզբանց ծառայող
մէր մարդ: »

ԱԶԴ

Իրենց բաժանորդագիններն չ'վճարող մեր
բաժանորդներուն կը յիշեցնենք թէ Արեգակի
բաժանորդագինն կանխիկ է:

ԱԶՍ ԱՐՄԵՆԱԴԻՐՔ Ի ՆԻՒ ԵՐՐԻ

(Նար. Եւ Վերջ)

1887-ի մեծ տօնավաճառքին Եղբայրութեան Նիւ Եսորք քաղաքի մեծ չէնքը վարի յարկէն մինչև վերերն վաճառելի նիւթերով լեցուած էր, անանկ որ ներս մանող այցելուն առանց մի քանի առլար միխելու չէր կրնար դուրս գուլ: Ո՞չ միայն քաղաքին ժողովուրուց քնաց ի տես: յդ մեծ առավաճառքին, այլ չառեր հեռուներէն եւ այն դրամ միխել Մատոնական Տաճարին մէջ: Այս առթիւ շատ նուիրատութիւնք ալ տեղի ունեցան, Տիկին Ֆրանք Լորանս հաղար տոլար նուիրեց, Քրէսէնթ Յոնի Նախազահին կնիկը, Տիկին Հարփը դաշնամուր մու արժէքաւոր շատ մը բաներ պարզեց: Կարֆիլտ դրամատան վարչութիւնն մի ուրիշ ընտիր դաշնամուր ընծայեց. Երկու ուրիշ կիներ իրենց բարեկամաց մէջ հաղար առլար հանգանակեցին: Նիւպըրկ, Թրոյ, Պիկամթըն և այլ շատ մը քաղաքներու մէջ կանոյք մեծ ամեծ գումար ներ հանգանակելով զրկեցին: Ասոնց նման տեղացող բազմաթիւ նուէրներն աւելի փառաւոր ըրին տօնավաճառն որ ո՛չ միայն դրամական մեծ շահ մը բերաւ Եղբայրութեան, այլ անոր անունն ու յարդը աւելի պատկառելի ըրաւ երկրին մէջ:

Այս վերջի ժողովի տեղի ունենալէ քիչ առաջ յանձնախումբ մը կազմուած էր ապագայ ապաստանարանի տեղն որոշելու պաշտօնութ: Նահանգին այլ և այլ կողմերէն երկիր առաջարկուներ շատ եղան թէն, սակայն յանձնախումբն տեղ մը չընտրեց: Վերոյիշեալ տարեկան ընդհանուր գումարնան մէջ այս խնդիրն մասնաւոր ու շադրութիւն դրաւեց պարաւոց խնդրոյն հետ որ այժմ 100 հաղար տոլարի չափ է միայն: Յառաջիկայ տարեշրջանին մէջ կըսուի թէ այս պարտքի խնդիրն պէտի հաջողադրուի վերջապէս ու ապաստանարանի ինգիրն իրականանալու պիտի մօտենոց:

* * *

Մեր հայրենի Երերին մէջ ընդհանրապէս հոգիական կղերի, նամանաւանդ Յիսուսեան ներու միջոցու շատ գէշ գաղափար մը տարածուած է Որմնադրաց վերաց, անանկ որ

մասոն բառն անաստուածութեան կամ անհաւատութեան հոմանիշ գառցած է, մինչդեռ Ազատ Որմնադիրք, առանց բացառութեան, կը հաւատան Արարշապետի գոյութեան, և նաև Աստուծոյ էութեան չի հաւատացող մէկը Որմնադրաց մէջ չ'կրնար մտնալ: Ասոնց ժողովատեղին մտնող մէկն սրահին ճակատը պիտի տեսնէ գիր մը որ՝ տեղական լեզուին համեմատ՝ Արարչի անուան սկզբնատաւն կը ներկայացնէ:

Սակայն մեր երկրի ժողովուրդն չէ միայն որ հիմունին սխալ գաղափարը ունի այս ահագին Եղբայրութեան վլոյ, որոց անունը միայն ծանօթ է մեր ժողովութեան մեծ մոսին, այլ այս լուսաւորեալ երկրի բնուէչոց մէկ կարեւոր մտն՝ Որմնադրաց գործերն ոչքի առջև ունենալով հանդերձ այնպիսի հաւատ ունին աեսնց վերաւորեալ արդարեալ ծիծաղէլի լինելու չափ աղայական է: Ճրիւ ի մէջ այլ կերեւի է ցոյց տալ բարքարական եկեղեցիներ որք Ազատ Որմնադրաց վերաբերող մէկը իրենց անդամ իսկ չեն ընդունիր: Բայց սակայն այս ատելութիւնն կամ տեսակ մը հալածանքը չէ կրցած վնասել այս մեծ միութեան որ երթալով կամի բալոր աշխարհի մէջ:

ՎԵՐՋ

ԵԼԵՔՏՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ԻԲՐ ԴԱՅԻՃ

Աւաշին փորձ մը Էտիալնի աշխատանոցին մէջ, Աւորլու լրագրի առաջարկութեամբ: — Զարիւրելի է շատ: — արեան Լեղեղ Ելեքտրականութեամբ մեռնողի քթէն ու ականչներէն: — Էտիալնի առաջարկը:

Արեգակի ընթերցողք գիտեն արդէն թէ Նիւ Եսորք նահանգի Օրէնսդիր ժողովն մի նոր օրէնք քուէարկեց վերջերս՝ մահապարտներն փոխանակ կախելու Ելեքտրականութեամբ ըստուանել: Այս նոր օրէնքն ալիսի սկսի գործադրուիլ յառաջիկայ յունկարի մէկն ըսկեալ: Առկայն ճշմարտութիւն է ըսկել թէ ո՛չ Օրէնսդիր ժողովն և ո՛չ նահանգապէտ Պ. Հիլ, որ վառերացաւ նոր օրէնքը, կրցած էին որոշել թէ Ելեքտրականութիւնն ինչ կերպիւ

կամ ինչ միջոցաւ պիտի կատարէ իր զար-
հուրելի նոր պաշտօնն . և ի հարկէ սա օրէնս-
դէտներն հաստատուն կերպիւ չին գիտեր
թէ արդեօք ներկայ միջոցն հինքն նուազ զար-
հուրելի պիտի լինէր թէ ո՛չ : Զայս գիտնալու
համար փորձ պէտք էր , ինչ որ չ'ըրին առաջ ,
Օրէնքի հաստատուելին վերջ՝ այսպիսի փորձ
մ'ընելու պաշտօնն կարծես լրագրի մը ինկած
էր՝ Նիւ Եղրքի Ռւօրլու լրագրին :

Անցեալ շարթու յիշեալ լրագրի առաջար-
կութեամբ Էտիսընի քիմիական աշխատանոցին
մէջ կատարուեցաւ այս փորձն , ի ներկայու-
թեան քսանի չափ անձանց : Սա գործողու-
թիւն կրցած է ապացուցանել թէ սպաննու-
թեան սա նոր ձևն նուազ սրտաճմէիկ չէ կա-
խազանի տեսարանէն :

Անցեալ շարթու , չոյեցարթի օր Ռւօրլու ի
ներկայացուցիչներն Օրինչ կուգան , (1) ուր
կ'գտնուի մեծ ելեքտրագէտի լլ. պ. լրէդըն ու
մեծ գործարանը : Սա գործարանի տեսուչն ,
Պ. Պաչլը և ելեքտրագէտ Պ. Քէնէլի , որոց
ձեռօք պիտի կատարուէր փորձն Պ. Էտիսընի
հրամանաւ , ակսեցին պատրաստութիւն տես-
նել հետեւեալ աւուր սպաննութեան համար :
Նոյն օր՝ մեծ գժուարութեամբ՝ զոհն ձեռք կը
բերուի : Հետեւեալ օրն , ժամը 10ի առեննե-
րը ամէն բան պատրաստ էր . ակամայ զոհն , որ
առողջ չուն մ'էր , կապուած կաշկանդուած
գախտակի մը վրայ դրուած է : Ելեքտրա-
կանութիւն յառաջքերող գործիքը հոն է , քիչ
մ'անդին , որոյ գրական և ժիտական երկու
թելերուն ծայրերն անմեղ գատապատելցն
մօտ են չատ : Պահ մը վերջ խեղճ չունն ինքն
իր գահին կը լինի , զի ոսքը շարժելով՝ կա-
տանայ մահացու հոսանքը ու « գրան մը զա-
մին պէս կիյնայ մեռած » : Սակայն մէկ րո-
պէ չանցած մեռեալի քթէն ու ականջներէն
արիւն կ'սկսի վազել , որ պիտի պատահի եղեր
մահապարտին ալ՝ սա կերպով պատժուած ժա-
մանակ : Իսկ մահացու հոսանքը այնպէս մը ցն
ցած է չունն որ ներկայք զզ ածուած են չատ :
Ասկէ զատ այս միջոցն չատ մը տեսակ գտանդ
ներ պիտի սպառնաց , եթէ մեծ զգուշութիւն
չընեն գատապարտելցն պատիքը գործադրե
լու պաշտօնն ունեցող անձինք : Այս տեսակ

(1) Օրինչ մեզմէ քանի մը մզոն հեռու , Նիւ
ձերզի նահանգի նշանաւոր քաղաքներէն մին
է որ ունի զուարձալի դիրք մը :

գժուարութիւններ կամ ո՛ և է վտանգ չ'կար
ի հարկէ առջի դրութեան մէջ :

Այժմ ինդիր է թէ մահապարտը ինչ
կերպիւ պիտի ընդունի սպաննիչ հոսանքը :
Թէ այս մասին բաւական առաջարկներ կան ,
բայց ատոնց գրէթէ բոլորն ալ վտանգաւոր
են գատապարտեալն դէպի մահ առաջնոր-
դողներուն համար : Այս մասին Պ. Էտիսընի
առաջարկածն լաւագոյնն կը սեպուի , և կըսեն
թէ մեծ ելեքտրագէտի պատմածը պիտի կըր
նայ ընդունուիլ : Սա ձեխն համեմատ դա-
տապարտեալ անձին բազուկներն զատ զատ
երկաթեայ շղթայով մը կապելու է , ու ելեք-
տրական մեքենայի դրական թելն բազուկնե-
րու միոյն շղթային ու ժխտականն՝ միւսին
կցելու է : Այս դիրքի մէջ դատապարտեալն՝
ձեռքերն կամ բռնած՝ ոտքի կը կենայ : Երեսը
ծածկուած է՝ շտեսնուելու համար այն սրտա-
կառուր երևոյթներն որք ի յայտ կուգան մա-
հու ժամանած ատեն : Ալ ուրիշ ընելիք չի
մնար , միայն ելեքտրականութիւն առաջ բե-
րող մեքենայի կոճակն հրելու է . և ահա ամէն
բան վերջացած է . Ելեքտրական մահարեր հո-
սանքը բազուկէն ներս մտնելով՝ անըմբռնելի
արագութեամբ՝ սրտին ու թոքերուն միջն
կ'անցնի՝ անմիջապէս գուրս վանելով կեանքն :
Սակայն ինչ որ ալ լինի մահկանացուի մը ձեռ-
քը հարկաւոր է մահը բերելու համար . . . :

◆◆◆◆◆

Զրի լրագիր կարդան

ՏԵՍԱԿ ՄԸ ԳՈՂՈՒԹԻՒՆ է :

◆◆◆◆◆

ՆԵՐՍԻ ՍԻ ԵՒ ԱԼԻՇԱՆԻ ՊԱՏԿԵՐՆԵՐՆ

ՍՊԱՌԵԼՈՒ ՎՐԱՅ ԵՆ

ԶԱՅՆՍ ՍՏԱՆԱԼ ՓԱՓԱՐՈՂԲ ՀՆԴ ՓՈՅՔ

ԳՆԵԼՈՒ ԵՆ :

ՈՒՐԻՇ ԸՆՏԻՐ ՊԱՏԿԵՐՆԵՐ ՔԻՉ ԱՏԵՆԻ ՎԵՐՋ

◆◆◆◆◆

ԱՐՏԱՎԱՀՄԱՆԻ ԵՒ ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐՄԻՐԻ ՄՔ ՀԱՅՈՑ ՎՐԱՅ

Անդլիական « Թօրթնայթլի Ռիվիւ » հանդիսին մէջ, « Ա. Պոլսոյ մարդոց և առվորութեանց վրայ գրող » յօդուածագիր մը հետեւան ըստ է Հայոց համար :

« Եթ ժամանակ մը երբ Հայք կրնային ո՛չ միայն իշխել ընկերութեան, այլ և վճռական ազգ եցութիւն ունենալ բովանդակ տերութեան վրայ : Իրենց խելքով, կորովով, և առետրական ու գործնական ձիրքերով անհուն առա ելութիւններ ունիին աւելի դանդաղ և հանգստաէր ուրիշ արեւելքան ժողովրդոց վրայ : Ծառ ժամանակ չըներ որ այնպէս կը երևէր թէ Հայք շատ ազգ եցիկ դիրք մը պիտի ունենային կառավորական բարձրագոյն շրջանակաց մէջ իսկ : Եւ այժմ իսկ կրնան : Բայց Հայք աղետաքեր երկու պակասութիւններ ունին .— բուռն նախանձ իրարու գէմ, և անսահման ընդունակութիւն էնթրիպի : Եթէ Հայ մը բարդաւածիլ սկսի, ուրիշ տասնեակ Հայեր իրենց ձեռքն եկածը կ'ընեն զայն կործանելու համար :

Հետաքրքրութեան համար կը թարգմանենք այս համառած, Հայ ընթելցողին ող չմատութեան թողլով գատոսաան ընել օտարագորդի յօդուածագրի դիտողութեաց ճշգութեան վրայ :

(Արեւելք)

Մուշի ծանոցեալ գէպքին առթիւ ձերբակալեալ Գէորգն հետեւեալ հեռագիրն ուղղած է Արեւելքի Վարչութեան :

« Հռոմէականաց առաջնորդին և իմ միջիւ յառաջ եկած գէպքը լրագրոց մէջ ճշմարտութեան բոլորովին հակառակ ձեւով հրատարակուած է, կը բողոքիմ :

« Բնաւ համախոհ կամ գրգռիչ չունիմ :

« Յիշեալ առաջնորդը զիս կանչելով գլուխս ոգելից ըմպելի օք տաքցնիլէ յետոյ, ուզեց իմ միջոցաւս աղջկանց վարժարանին վարժուափեան (կամ՝ Շ. Վ. վարժու հւոյն) պատափիը բռնարարել : Իւր այս առաջնարկութենէն ծագեցաւ վէճն, յու-

րում զիրեար վիրաւորեցինք, Այս է ճշմարտութիւնը :

Հիմոկ Առաջնորդը կազդ մը զբանատութիւններ կը նէ, զիս կը հնրքեմ, և իրաւունքս պաշտպաններու համար կը դիմամ կայսերական կառավարութեան ծանուցեալ արդարասիրութեան »

Ճէրզի Սիթիի բնակիչներէն Տիկին Ե. կիւլեան վերջնոր սկսած է թրքական լօքում պատրաստել « Տէի Սըլթըն » Քանտի Լօքում » անունով : Այս շաքարեղէնին վաճառումն կը լսենք թէ բաւական յաջողած է, որ պատրաստուած է ընտիր ճաշակաւ ու գետեղուած է փոքր մնառուկ ներու մ.ջ. Այս մնառուկներուն վրայ վերոյիշեալ տիկնոջ պատկերէն զոտ կայ համառօտ աղդաբարութիւն մը, որով Տիկինն կը ծանուցանէ թէ ինքն Պոլիս եղած ատեն նշանաւոր է եղեր լօքում շինելու և համբաւաւոր այս մասին բարձրագոյն շրջմեակներու մէջ : Տիկին կիւլեան փափելով սա թրքական ընտիր շաքարեղէնն ընդարձակել Միացեալ Նահանգաց մ.ջ՝ կը վատահացնէ իր յաճախորդներն թէ ատոնք աշխարհիս մ.ջ ամօնէ ընտիրներն են : Լօքումը մէկ մնառուկը կը վաճառուի 25 սէնթի որ հաղիւ կը կըսէ հարիւր տրէմի չափ :

Շատեր կը գրեն ու կառաջարկեն մնզ « Արեգակ » ի երեսներն շատցունել ու ամէն թիւն պատկերներով ի լոյս ընծայել : Սա ո՛չ միայն մըր բաժանորդաց այլև մըր իսկ վափակըն է, սակայն ներկայ վիճակի մէջ անգամ « Արեգակ » ի եկամուտը լեքն չի գոցեր . և եթէ պատկերներ ալ ունենաւոր ամէն շաքարթ, յայնժամ մեծ բաց մը պիտի մնաց միշտ, որոյ հետեւութիւնն դիւրին է գուշակել :

Սակայն այսու հանդերձ եթէ մերբաժանողներ շատնան, կընանք անատեն զ « Արեգակ » նմանցնել տեղուկան թերթերու առատ պատկերներ հրատարակելով :

Առայժմ շաբաթամթերթիս մ.ջ երբեմն պատկերներ կ'զնենք մինչեւ որ՝ ըստ բաւականին՝ եկամուտն ապահովի :

Մեր յոռաջիկաց թիւն պատկերազարդ պիտի լինի, և քանի մը շաբաթ յետոյ նուէն նկազներ կուտանք, բայց այժմէն չենք կրնար սանդուղին վերի աստիճանն բարձրանալ :

—Նիւ Եղրք քաղաքի կրթական մասնախոմ-
րի հսկողութեան տակ մէայն կան 502 վարժա-
ռաններ որոց աշակել առ 153 հազարէ աւելի
են : Անցեալ տարի այս ուսանողներու թիւն
աւելի մեծ էր :

—Հուփանիայի Օրէնսդիր ժողովի կըսուի
թէ պիտի ալգլէ հրազինոց զանառումն :

—Գործածութեան մէջ գտնուող աշխար-
հիս մեծագոյն թնդանութն, որ Ֆլուբի գոլ ծա-
րանաց մէջ շինուած է, իսամական Սարտինիա
մարտանաւեն մէջ կը զանուի : Այս թնդա-
նութի ծանրութիւնն է 153 թոսո, երկայնու-
թիւնն՝ 32 սոք : Աս հրազինէն արձակուած
1,600 փունդ սումբ մը մէկ մանրերկրպարդէն
2,411 սոք կերթայ, ու 2,514 կըսով սումբ մը՝
2,099 սոք :

—Նոր վայրաշարժի մը կատարելագործու-
թեան վրայ կը խօսուի նիւ Եղրքի լրագրաց
մէջ : սա հսկոց գործիքը, տասն կասքերավ,
մէկ ժամէն Յօ մզն պիտի տանէ, իսկ ծայրա-
գոյն արագութիւնն պիտի լինի Յօ մզն մէն
մի ժամու մէջ :

—Պ. Հնրի Վ. Ի. լար հարաւային բնեւան
պիտի Երթայ գիտական խուզարկութեանց հա-
մար : Համապուրիի Տէօչ Սիւարթ լրագրի վար-
չապեան պիտի ընկերանայ յիշեալին :

—Տեղացի նշանաւոր գրող մը Պ. Ռուլի թի-
Պրաւնինկ կարձ բանասաւզդութեան մը հա-
մար իրեն առաջարկուած հազար առլարն մեր-
ժեց : Բանասաւզդութեան մը համար հազար
տալար'... և ինչու գրազներն չըսպանան օրէ
օր : Հաց բանասաւզդը երբեմն գրամ ու վե-
րայ տալու է՝ բան մը հրատարակել տալու
համար :

—Թովմաս Էտիուն Ելեքտրական օդաչու-
գործիք մը հնարելու վրայ է : սա պիտի ծա-
ռայէ Սպանիական բանակին, պատերազմի ժա-
մանակ :

—Նիւ Եղրքի բողոքական Եկեղեցիներու
մէջ միայն Եպիսկոպոսականի անդամներու
թիւն բազմացած է քաղաքի ժողովրդեան
հետ : '72-ին 19,656 անդամ ունիր այս Եկե-
ղեցին, բայց '87-ին այս թիւն 33,305-ի բարձ-
րացաւ :

—Իսլանտացի պատմագետ մը կը հաւա-
տէ թէ, իւլանտացի Քէրրի նահանգէն Առուրք
Պրանթոն մէկը 465 թուականին գտած է Ամե-
րիկան, ուր ճամփորդած է երեք անդամ, և
այս ճամփորդութիւններն աեզեկազրուած կան
եղեր Քէրրի դիւանաց մէջ :

—Աշխարհիս բոլոր բողոքական միախոնա-
րական ընկերութեանց ժողովի ի Անտարա, զեր
ջացած չէ տակաւին :

—1887-ին ողջոյն Միացեալ Նահանգաց
հանգերէն դուրս բերուած ածախի քանակու-
թիւնն է 147,197,711 թօնո, այս արժէքն է
210,585,498 տոլար :

—Պ. Զանտրը Ծերակոյտին բերած նոր
առաջարկովն կը խնդրէ 150 հազար տոլար
յատկացնել Միացեալ Նահանգաց մէջ չերամա
պահութիւնն ծաղկեցնելու համար :

—Հարրիսապըրկի գատաւոր մը երկու ա-
միս բանատրկութեան գատապարտեց Ականչը
Միլլը անուն մէկը որ փողոցին մէջ իւր խո-
սկեալն համբուրած էր, սավերջնոյ հաճութիւ-
նովին Դատապարտեալն այս մասին բաղրած
տանէ՝ դատաւորն ըսած է թէ մեծ տարրե-
րութիւն մը կայ օրիորդ մը փողոցի ու տան
մէջ համբուրելու մէջոն և երկու ամիս
բանատ երթալ հարի է այդ արրերտութիւնն
սորվելու համար :

—Զինաստան ներկայ դրութեան համա-
ձայն փողերանց մը հաստատել կուտայ՝ 90
ծանր մամուլներով որք հիզիս պիտի կարողա-
նան բաւական դրամ կոխել 400,000,000
ժողովրդի համար :

—Մօնթանայի ուկեոյ և արծաթի հանգե-
րէն անցեալ տարի 25,000,000 տոլարի պատ-
ուական մետաղ հանուած է :

—Նիւ Եղրքի հրէից սինակոկին մէջ ոյ-
տու հետեւ կիրակի օրեր ալ պաշտամունք պի-
տի կատարուի, վասն զի ուրբաթ օրերն քա-
նի մը կնիկներ միայն ներկայ կը լինին եղեր
հոգեորդ պաշտամանց : Այս նոր դրութիւնն
Եփակոյի Սինայի տաճարը անուն սինակոկին
մէջ անդի կունենայ արդէն :

—Ֆիլատիլֆիացի գործէ քաշուղ վաճա-
ռական մը 1,000,000 հատ գործածուած նամա-
կագրոցմ հաւաքած է՝ որոց հարիւրը մէկ ծը-
րար շինելով : Այս փոքր կատուներն եթէ մէկ
կանգուն լայնութեամբ իրարու քով շարուե-
լու ըլլան 800 կանգուն երկայնութիւն կու-
նենան : Այս անձ վեց տարիէ ի վեր կաշխա-
տի այս սնուափ գործին համար :

—Պ. Պէյր Ծերակոյտին նոր առաջար-
կութիւն մը բերած է որով կը խնդրէ կի-
րակի օրերն սուրբ պահել տալ՝ բառին կատա-
րելագոյն նշանակութեամբ : Պ. Ծերակուա-
կանն կերւի թէ շատ ուշ մնացած է այս մա-
սին, վասն զի տանուազն 100 տարի ետ եր-
թալու էր այսպիսի տաշարկի մը համար :

ՄԱՍԻՄ
ԱՄՍԱԹԵՐԹ
ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵԽ
ԳԻՏԱԿԱՆ

Կը հրատարակուի ամէն ամսոյ սկիզբն. բաժանորդագրութեան գինն է թէ Պոլսոյ և թէ գաւառաց համար առարեկան մէկ քառորդ ոսկի — ձեռքէ կը ծախուի համար երկու դուրուշի:

ՄԱՍԻՄԻ բաժանորդագրուիլ ուղղված անձնք պարտին գիմել «Մասիս» ի Խմբութեան Պալատին, Նորատունկեան իսան կոստանդնուպոլիսին

ՆԵՐՍԻՍԻ ԵՒ ԱԼԻՇԱ. ՆԻ

Պատկերներն պատրաստել տուած ենք ընտիր թանձրաքարտի վրայ թէ « ալպինմի » մջ գրուելու և թէ առանձին շրջանակաւ պատէն կախելու տովուական մեծութեամբ։ Առաջիններու իւրաքանչիւրն կարծէ օսէնթ՝ իսկ մեծերու հատը 10 սէնթ։ Թղթատարի ծախքը մեր վրայ է ։ Գներն կանխիկ։ Տեղական նամակաբառը կընդունինք։

ՈՌԻՍԱՀԱՅ 1. Ի. Ջ. Դ. Բ. Թ. Ա. Ց. Հ.

ՄՅԱԿ

Կ' ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ՇԱԲԱԹԸ Յ ԱՆԳԱՄ
Տարեկան գինն է 10 րուբլ, կէս ապրիլանը 6 ր։
Բաժանորդագրուիլ ուղղված ամերիկեան Հայք կը հրաւիրուին զիմել Արեգակ ի Խմբագրութեան՝ անձամբ կամ նամակաւ։

“ՄՅԱԿ” ԿԱՐԴԱՑԵՔ

ՏԵՐ-ԽՄԲԱԳ ԲՐ

Հ. ԷԿԻՆԵԱՆ

ՏՊԱԳԻՐՈՒԹԻՒՆ ԱԲԵՐԱԿ ԼՐԱԳՐՈՅ

ԱՐԵԴԱԿ

ՅԱԲԱԹԱԹԵՐԹ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

— Ի Ա. Ժ. Ա. Ն Ո Ր Գ Ա. Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն ։ —

Ամերիկայի համար առարեկան 2 ու կէս առար, վեցամսուայ 1 ու կէս առար
Թուրքիայ Համար տարեկան 2 ու կէս մէծուա, վեցամսուայ 1 ու կէս մէծուա
Եւրոպայի և այլ երկիրներու շամար տարեկան 12 փոր., վեցամսուայ 7 փոր.

◆ ◆ ◆

Դուրս դրեսուած լրագրոց ճամբու Խմբագրու թեան վրայ է.
Բաժանորդագրիններն Անհերի զնորմելի են. Զի Հրատարակուած նույնի են. Ես Հի աղուիր, Ծանուցում միեւ կ' ընդունուին Հայի ունին, անդ-

ԵԽԱՐԵՒ ու գողիալիկ լեզուներու ։

— Կ Ո Ր Ծ Ա Կ Ա Լ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք —

Կոստանդնուպոլիս	Գոյոսու արժան Վարչու թիւն « Աղեկելք » է
Զմիւռնիս	Տ. Յ. Ֆակիազ եան և Վահան Անոնեան
Ինդիանէլուն	S. Գեղար Տ. Գրիգորեան
Ասման և Տրուսիզուն	S. Միշրան Քիւրքձեան
Ասման	S. Պետրոս Աւրինեան
Տիգրանակերտ	Արժ. Տ. Յովհ. Քշն. Պարտասարդան
Նիւ Ետրք	S. Յակոբ իսկեան
Ճերուի Ալթի	S. Համբարձում մ ձամձևան
Ուսկեր	

Հայոց

To the Editor of THE ARÉDAG, Stirling, (Morris Co.) N. J. U.S. America